


Հ. Ա. Խ. Հ. ՀՈՂՔՈՂՈՄԱՏ  
ԱԳՐՈՏԵԽՊՐՈՊ ԸԵՎ ԱՆԱՍՆԱՊԱՀԱԿԱՆ ՍԵԿՏՈՐ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

ՎՈԴԻԱՐՆԵՐԻ ՄԱՏՂԱՇՆԵՐԻ  
ԱՃԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ,



## ԱՌԱՋԱՐԱԿ

ՀՍԽՀ-ի ժողկոմինիքի և Հ. Կ. (բ) Կ. Կենտկոմի 1933 թ. սեպտեմբերի 11-ի «Անասնապահության զարգացման ձեռնարկության» մասին վորոշման մեջ խնդիր եղած առավելագույն չափով նվազեցնելու անասունների անկումը և ապահովել մատղաշի պահպանությունը խորհնանական կողմանական համար:

Սոցիալիստական անասնապահության զարգացման ներկա ետապօւմ հոտի ընդլայնված վերարտադրության ապահովման ալիքատանքները և հոտի վորակական ցուցանիշների բարձրացումը խորհնանական կողմանական հանդիսանում են նրանց գործունեյության կենտրոնական խնդիրը:

Հոտի ընդլայնված վերարտադրության հարցի լուծումն ապահովող միջոցառումների կարկորագույն խնդիրներից մեկը հանդիսանում է խորհնանական կողմանական հանդիսանում և կողմանական սեփական ամբողջ աճի բուծումն ու մատղաշների խնամքի ապահովումը:

Դրա հետ միասին կողմանական անասնապահության ընդլայնված վերարտադրության համար անհրաժեշտ ե, վոր պահպանվի նաև կողմանական սեփական անձնական ոգտագործության տակ գտնված անասունների մատղաշը:

Մատղաշի բուծումն և մատղաշների պահպանումն որինակելի հիմքերի վրա դրված տասնյակ և հարյուրավոր կողմանական հանդիսանումների կողքին մենք ունենք նաև մի շարք կողմանական հանդիսանումներ, վորտեղ այդ կարևորագույն աշխատանքը մատնված են քննահոսի և վորի հետևանքով հոտի ընդլայնված վերարտադրության տեսման չեն բավարարում պրոկտարական պետության պահանջներին:

Վերն և մի շարք կողմանական հետամնացության գլխավոր պատճառը:

Մեր սոցիալիստական անասնապահության զարգացման ովյալ ետապում հիմնական են առավել բնորոշ առանձնահատկությունը հանդիսանում և այն, վոր կողմանական լայն մասսաները բավականաչափ չեն տիրապեսում զոռութիւնիկական գիտության բնագավառի գիտելիքներին, վոր նրանք չեն տիրապետում մատղաշի (հորթերի, գառների, խոճկորների) ուսցիոնալ դաստիարակության և բուծման տեխնիկային, վոր նրանք բավականաչափ ճիշտ չեն կարողանում կազմակերպել սոցիալիստական անասնապահության արտադրական պրոցեսը և կուլտուրական ձևով կառավարել սոցիալիստական անասնապահության անտեսությունը:

Պատ. իմբագիր՝ Ս. Խոռուշյան

Տէր. իմբագիր՝ Պ. Սարյան

Սբբագիր՝ Սոս Հակոբյան

Հանձնվել և արտադրության 1933 թ. գեկա. 10-ին

Սառըագրված և տպագրելու 1933 թ. գեկա. 20-ին

Պատվիր № 535 Տիրած 2000 Գլուխ 8052

Երևան, 1933 թ. սպառական պատճեն 60



11-2813394

Հետամնաց, մանր-գյուղացիական տնտեսությունից մնացած այդ ժառանգությունն այժմ հանդիսանում է կոլտնտեսական անասնապահական ապրանքային ֆերմաների կազմակերպչական-տնտեսական աշխատանքների գլխավոր խոչնդուսներից մեկը՝ մասնավորապես մատղաշի բուժման և նրանց պահպանման կազմակերպման վորակի բարձրացման բնագավառում:

Հենց աշխատանքի այդ բնագավառումն ե, վոր թշնամին, հակակուտնտեսական տարրերը փորձում են դիմադրություն ցույց տալ և խանգարել մեր հաղթական առաջընթացը:

Դրա համար ել սոցիալիստական անասնապահության բնագավառում նոր տեխնիկայի յուրացումը, մասնավորապես սեփական աճի մատղաշների պահպանման ուղղիոնալ կազմակերպումը, վոր ապահովելույն սոցիալիստական հոտի ընդլայնված վերարտադրությունը—այժմ հանդիսանում է գասակարգային պայքարի կենտրոնական ասպարեզը զյուղում:

Ներկայումս անասնապահության բնագավառում նոր տեխնիկայի տիրապետման աշխատանքները կոլտնտեսականների և կողմանասությունների ավելի ու ավելի լայն մասսաներ են ընդունվում:

Կոլտնտեսություններում, սոցիալիստական անասնապահության տեխնիկայի տիրապետման վերաբերյալ բարձրորակ անասնապահության սիրողների խմբակների ծավալվող լայն ցանցը հանդիսանում է ընկ. ՍՏԱԼԻՆԻ, առաջավոր տեխնիկայի արտադրության մասին ցուցումների իրացման ամենալավագույն արտահայտությունը:

Մատղաշների (հորթերի, գառների և խոճկորների) բուծման և ինսամքի տեխնիկայի մասին այս հրահանգը, հաստատված չողողկոմատի կոլեգիայի կողմից, նպատակ ունի անասնապահության ասպարիզում աշխատող յուրաքանչյուր առաջավոր կորունտեսականի և կոլտնտեսունու ձեռքը տալ մատղաշի բուծման ու պահպանման տեխնիկայի և կազմակերպչական-տնտեսական աշխատանքների վերաբերյալ գիտական հանրամատչելի մի գրքույկ:

Ծնորհիվ այդ աշխատանքի և կոլտնտեսությունների բարձր յեկամտաբերության այս և նետագա տարիներում այս հիման վրա կոլտնտեսականների և կոլտնտեսուների արտադրական ակտիվության բարձրացումով քաղբաժինների ղեկավարությամբ խթանելով ավելի ազնիվ ու նվիրված կոլտնտեսական մասսաների ինքնագործունեյությանը և իրականացնելով հոտի բազմացման ու ապրանքային արտադրանքի արտադրական պլանները կորունտեսությունները ձեռք կբերեն նոր ու աննիսնթաց հաղթանակներ սոցիալիստական անասնապահության բարձրացման և նրա ընդլայնված վերաբերիզում:

## Ս. ԽՍԱՀԱԿՅԱՆ

## ԳԱՐԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԸ ՄԻՒԶԵՎ 2—3 ՇԱԲԱԹԱԿԱՆ ՀԱՍԱԿԸ

1. Նորածին գառների նորածին գառների քիթն ու բերանը խնամքը.

Պետք է անմիջապես մաքրել լորձունքից: Մայրը գառին լիդերի գառին չցանկանալու դեպքում պետք է գառին սրբել ծննդուի կամ խոտի փափուկ խրձիկով: Մոր կողմից գառին լիդելը խրախուսելու համար գառան մաշկի վրա աղ կամ այլ բան ցանելն անթույլատրելի յե, վորովհետեւ դա առաջացնում ե մաշկի բորբոքում:

Հովիվը պետք է հսկի, վորպեսդի նորածին գառներն իսկույն և եթ ստանան իրենց առաջին բաժին կաթը—դալը: Դա տահրաժեշտ է գառան ստամոքսն ու աղիքները նախնական կղկղանքից մաքրելու համար: Թույլ գառներին հովիվը պետք է ունի ծեծը գտնելու համար:

Ցուրաքանչյուր ծնած մաքի պետք է ստուգվի, թե արդյոք նա կաթ ունի՞ և թույլ ե տալիս գառանը ծծելու, թե վոչ:

Գառանը չընդունող մորը պետք է գառի հետ միասին դնել վանդակում 1—3 որով, մինչև մայրը և գառը կընտելանան իրար:

Անհանգիստ մայրերին վանդակներում պետք է կապել յեղցուրներից կամ վզից խուլ հանգույցով, վորն անհնար և դարձնում մոր ձգելն ու խեղդվելու: Առանձնապես անհանգիստ մայրերին անհրաժեշտ է կապել նաև փորի տակից:

Չմոռանալ մայրերին կերակրել և ջրել վանդակներում:

2. Նոր ծնված գառա բոլոր նոր ծնված գառներին պետի յեների խմբավորումը. թարկել ստուգման և նրանց խմբավորելը ըստ նրանց փիզիկական դրության. 1) ուժեղ զարգացածների, 2) միջակների, 3) թույլերի: Թույլերի նկատմամբ սահմանել հատուկ խնտմք և կերակրում: Մինչև արոտի գուրս գալը պիտի խուսափել վոչխարանոցներում գառների խիստ կուտակումից: Յուրաքանչյուր 30—35 նոր ծնված գառան համար պիտի պատասխանատու դարձնել մեկ հոգու, վորը կողնի գառանը մորը գտնելու և ծծեցնելու:

**Յ. Գառների Եօմն**

Մեծ հոտերում մորից հեռացած գառնեանքնը. բին հեշտությամբ դժնելու համար, յօւրաւաքանչյուր մորը և գառանը պետք են նշան անել մեկ համարով կամ գույնով՝ բրդի վրա կամ վղից ամուր թելով կախել քիմիական մատիտով համարակալած փայտե տախտակ:

**Ա. Վորբ գառներին**

Վորբ գառների, ջուխտակների և քիյեվ ջուխտակներին կաթ ունեցող մաքիների միայնակ գառնեռութիւ մոր տակ գըցելը. բի աճեցման համար, վորպես կերակրող մայրեր, պետք են ոգտագործել կոտորված կամ մորթված գառների մայրերին: Վորպեսզի մաքիին ստիպենքուրից գառան ընդունելու, պետք են նրան տալ մաքիին հատուկ հոտը: Այդ բանին հասնում են գառան վրա մաքիի կաթը ցանելով: Չպետք եթույլատրել հազցնելու սատկած գառան մորթին, վորպինետե այդ վտանգավոր ել վարակման տեսակետից:

Անհրաժեշտ են Մերինոսի վոչխարներ ունեցող Վ. Ֆ.-ում յուրաքանչյուր հոտին կից ունենալ կոպտաբուրդ մաքիներ՝ վորբ գառներին և ջուխտակներին կերակրելու համար:

Կերակրող ծծմայր մաքիները պետք են կազմեն ծերացած և անպետք մաքիների քանակի 30° օ՞ից վոչ պակաս և բեղմնավորվեն մյուս բոլոր մաքիների հետ միաժամանակ:

**Ծ. Գառների արհեստական կերակրումը** ծծմայր մաքիներ, սնուցանում են վոչխարի, կովի կամ այծի կաթով: Սրանց խնամելու համար պետք են թափել մեծ աշխատանք: Մեծ խմբերում, վորբ գառների աճեցման բարդության շնորհիվ, խորհուրդ են տրվում նրանց բաշխել իրենց աշխատերի հաշվին, ֆիբրմայից մատղաշներ ծափելու պլանի կարգով, այն կոլտնտեսականներին, վորոնք գերակատարել են պլանը:

Մեծ քանակով վորբ գառների գեպքում, նրանց չպետք են թողնել հոտի մեջ, այլ առանձնացվում են և հավաքվում մի տեղ, վորտեղ և մնուցանում են, պահպանելով հետեւյալ կանոնները.

ա) Գառներին կերակրել անարատ, մաքուր. և 30° C. ջերմաստիճան ունեցող կաթով, պահպանելով այդ ջերմաստիճանը մինչև խմելու վերջը:

բ) Առաջին որերը խմեցնել ձեռքից—ծծմակներից (սօսկի) մատիճանաբար սովորեցնելով կաթ խմել առանց ծծմակի, հատուկ տաշտերից:

գ) Ամանեղենը, ծծմակը, դույլերը, շշերը, տաշտերը և այլն, ամեն անգամ լվանալ յեռման ջրով՝ սողայով և քամճարել շենքի ներսում կամ դրանում՝ արևի տակ, խուսափելով փողոտելուց:

դ) Կերակրելուց առաջ, սպասարկող անձնակազմը լվանում է ձեռքերը, վորի համար պետք են ունենալ լվացարան, սապոն և սրբիչ:

ե) Գառների համար հատկացվում են մաքուր, ընդարձակ, լուսավոր և տաք շենքեր՝ փափուկ ցամքարով: Ցերեկը, տաք յեղանակին, գառներին դուրս են թողնում զբոսանքի:

Առաջին հինգ որը վորբ գառներին կերակրում են կաթով, հնարավորության չափ հաճախակի՝ որեկան հինգ անգամից վոչ պակաս: 5—10 որեկան հասակից որեկան 4 անգամ: 20 որեկանից ավելի մեծ գառներին կաթ տրվում են որեկան 3 անգամ:

**ԿԱԹ ՏԱԼՈՒ ՆՈՐՄԱՆԵՐԸ**

Մեկ շաբաթական հասակում մեկ գլխին որեկան	200	դր.
Ցերկու	»	»
Ցերեկ	»	»
Զորս	»	»

Մեկ ամսական հասակից անարատ կաթն աստիճանաբար փոխարինվում են քաշած կաթով, կերաբաժնի մեջ միաժամանակ մտցնելով խտացրած կերեր, որեկան 15 գրամից սկսած և հացնելով այն  $1\frac{1}{2}$  ամսական հասակում որեկան մեկ գլխին սինչև 100 գրամի:

**Ծ. Հյուծված մաքիների վետք են մանրամասն հետեւի գառների յեվ գառների լրացների յուրաքանչյուր որփա զարգացմանը:** Զարգացման մեջ հետ մնացող գառներին պետք են առանձնացնել մաքիների հետ առանձին հոտի մեջ, վորտեղ կաթն ավելացնելու համար, մաքիներին պետք են լրացնել կերպով կերակրել՝ տալով յուրաքանչյուրին որեկան 0,15—0,2 կիլոգրամ խտացրած կեր և 0,8—1,0 կիլոգրամ սիլոս: Սիլոսը տալու ժամանակ հսկել մոռւրների մաքրությանը: Պետք են տալ միայն լավ վորակ ունեցող սիլոս: Կանաչ կերին անցնելուց՝ դադարեցնել սիլոս տալը: Մաքիներին խտացրած կեր տալը դադարեցնել՝ նրանց ամբողջապես արոտային կերին անցնելուց հետո: Վատ զարգացող գառներին, մաքիների լրացնելով կեր տալու դեպքում, պետք են սնուցանել վոչխարի, կովի կամ

այծի կաթով՝ պահպանելով վորբ գառներին կաթ տալու վերո-  
հիշալ պայմանները։ Յերկու շաբաթական հասակից պետք դ  
սկսել այդպիսի գառներին կերակրել խոտացրած կերերով։ ջար-  
դած վարսակով, գարփով, քուսպով կամ թեփերով, սկսած որե-  
կան 15 գրամից և աստիճանաբար հասցնելով մինչև 100 գրամի։  
Խոտացրած կերերին ավելացնել գոսկրալյուր և կավիճ՝ յուրա-  
քանչյուր գլխին որեկան 5 գրամի հաշվով՝ որեկան մեկ գլխին  
50 գրամից վոչ պակաս խոտացրած կեր տալու որվանից սկսած։

Գառներին լրացուցիչ կեր տալու համար վոչխարանցում  
առանձնացնել լավագույն լուսավոր անկյուն՝ թեթև տեղափոխվող  
պատճեններով, պատրաստված այն հաշվով, վոր ձողերի արան-  
քով գառներն անցնեն, բայց մաքիներին արգելեն անցնելու  
գառների «սեղանատունը»։

Խոտացրած կերերը և խոտացրած տրվում են գառների  
համար շինված մանր մսուրներում։ Պետք ե հսկել մսուրների և  
շենքի մաքրության վրա։ Ամեն անգամ կերակրելուց հետո պետք  
ե հավաքել մնացորդները։

Զարգացման մեջ հետ մնացող գառներին լրացուցիչ կերա-  
կրելը ցանկալի յե շարունակել մինչև 4—5 ամսական հասակը։

Առու գառների խոտա-  
նական ու ամորդա-  
տումը։ Հոտի վերանորոգման համար բոլոր ավե-  
նակն ու ամորդա-  
տումը։ Լորդ և վոչ ցեղական արու գառները,  
վորպես ապագա արտադրողներ, խոտան-  
վածները պետք ե իր ժամանակին ամորդատել (կրտել)։ Ամոր-  
դատվածներն ավելի լավ են չաղանում, խնամեն ավելի հեշտ և  
առաջիս են ավելի շատ բուրդ, քան դոչերը։

Խոտանած արու գառների ամորդատելը և նրբաքուրդ գառ-  
ների պոչերի կտրելը կատարվում ե 2—3 շաբաթական հասա-  
կում վերքերը փորթնակալելուց խուսափելու համար, մինչև տաք  
ցեղանակի վրա հասնելը և ճանմերի հանդես գալը։

Վերջում ծնված գառների պոչերը թողնել և ամորդատել  
աշնանը։ Նշան անելու համար կտրել նրանց աջ ականջի ծայրը։

Ամորդատելը և պոչերի կտրելը, վորպես կանոն, պետք է  
կատարի անասնաբուժը կամ անասնաբուժակը, իսկ այնտեղ,  
վորտեղ զա հասրափոր չե, այդ աշխատանքը կատարում ե հմուտ  
հովիվը։

### Աւախտանիքի մեջ պահ-

պահել մաքրություն

Անդամանատությունից առաջ պետք ե  
պահել մաքրություն ու խնամքով մաքրու-  
թյանալ և ախտահանել լիզոլի 20° օային լուծույթով (մեկ դույլ  
ջրին 250 գր. լիզոլ) կամ 30° օային կարբոլյան թթվի լուծույթով  
(մեկ դույլ ջրին 375 գր. կարբ. թթու)։ Դանակը յեռացնել տալ  
և լվանալ այդ լուծույթի մեջ, Աշխատանքի պրոցեսում դանակը  
վոչ թե դնել սեղանի վրա, այլ այդ նույն լուծույթի մեջ։

Ամորդատելու և պոչը կտրելու ժամանակ գառի գլուխը պա-  
հել գեպի վեր, աջ ձեռքով բռնել գառան աջ առաջին և հետին  
վորքերը, իսկ ձախ ձեռքով՝ ձախ առաջին և հետին վորքերը։  
Այդ ձեռվ սեղմելով գառան վորքերը և հեռացնելով իրարից՝ ա-  
մորդատողի ոգնականը գառանը դնում ե սեղանի վրա։ Այս գրու-  
թյան մեջ յեղած ժամանակ պոչի մաշկը ձգվում ե դեպի մեջքը  
և ովերացիայից հետո՝ նորից գառանով իր նախկին գրությանը՝  
ծածկում ե վերքը և ոժանդակում նրա արագ լավացմանը։ Պետք  
ե կտրել մենակ եղ և արու գառների պոչերը՝ հիմքից հաշված  
յերբորդ հոդի հետեւց։ Պոչիկները չպետք ե կարձ կտրել, վորով-  
հետև հետանցքը պետք ե պաշտպանված լինի այդտեղ ձու դնող  
ճանձերից։

Ամորդատման յենթարկվածների պոչերը չկտրել, վորպեսզի  
նրանց հեշտությամբ զանազանեն հոտի մեջ։

Յեթե պոչը կտրելուց հետո վերքից ուժեղ արյուն և հո-  
սում, պետք ե վերքից վերև պոչը թերով պինդ կապել և գառա-  
նը թողնել առանձին հոտի մեջ։ Մի ժամից հետո թերն արձակել  
և գառանը բաց թողներ։

Ամորդատումը պետք ե կատարել պոչը կտրելու հետ միա-  
ժամանակ։ Ամորդատման համար նշանակված արու գառների ձվա-  
կալները պետք ե կտրել յերկու տեղից՝ աջ և ձախ կողմերում։  
Առաջացած անցքերից դուրս են սեղմում ձվիկները և մեկ-մեկ  
ձգում մի կողմ մինչև կկտրվի սերմային խողովակը։ Ձվակալի  
վրայի վերքերին քսել յոդ կամ 50° օային կրեռլինի լուծույթ և  
կամ այլ ախտահանիչ նյութեր, և վրան ցանելով նավթալինի  
մանր փոշի։

Ամորդատման յենթարկված արու գառներին մեկ որ առան-  
ձին խմբակով պահել մաքիների հետ գառների դրության վրա  
լավ հսկողություն ունենալու համար։ Ամորդատումից հետո 3—4  
որ արու գառներին չթողնել յերկար պառկել՝ ձվակալների ուռ-  
չելուց խուսափելու համար։

## II. ՄԱՔԻՆԵՐԻ ՅԵՎ ԳԱՌՆԵՐԻ ԱՐԱԾԱՑՆԵԼԸ

**1.** Արօսի դուրս քող- Գառներին պետք ե պաշտպանել խոնա-  
նելու ժամանակը վությունից և ցըտից: Նրանց արոտա-  
վայր պետք ե դուրս թողնել սիայն տաք և չոր յեղանակի ժա-  
մանակ և արածեցնել լավ և փոչխարանոցին մոտ գտնվող հողա-  
համակի վրա: Արածեցնելուն անցնելը պետք ե լինի աստիճանա-  
բար: Առավոտվանից արոտի տանելու դեպքում, ցողի չորանկա-  
լուց հետո, նախ պետք ե դուրս հանել մայր հոտին, իսկ հետո  
փոքրերին: Յերեկոներն՝ ընդհակառակն սկզբում վերադառնում  
են փոքրերը, ըսկ ավագ հոտերը վերադառնում են ավելի ուշ:  
Հոտերը վերադառնում և տեղավորվում են սրահներում նախքան  
մութն ընկնելը, վորպեսզի գառներին չորցնեն և իր ժամանակին  
անջատեն հիվանդներին ու նիհարներին:

**2.** Գառների խնամքն 1. Գառներին արագ չքշել: Այդ նրանց  
արածում հոգնեցնում ե, գառները հետ են մնում  
իրենց մայրերից, յերկար փնտում նրանց և մնում սոված:

2. Արոտավայրում քնած գառներին թույլ չտալ յերկար  
ժամանակ նստած մնալու: 1—1 և կես ժամ անցնելուց հետո  
նրանց պետք ե վեր կացնել և մոտ քշել հոտին ու կերակրել, սո-  
վածությունից խուսափելու համար:

3. Հոտի արոտավայրից գնալու ժամանակ, հովիվները պետք  
ե լավ նայեն, թե չեն մնացել արդյոք քնած գառներ, վորովհետեւ  
նրանք կարող են կորչվել և փոչնչանալ: Գառները խոշոր հոտե-  
րում, հատկապես նրանց ճամբորդության ժամանակ, հեշտու-  
թյամբ կորցնում են իրենց մայրերին: Հովիվը պետք ե ըստ հա-  
մարի գտնի և գառների մոտ բերի այն մայրերին, վորոնք չեն  
արձագանքում իրենց գառների ձայնին և թույլ չտա նրանց սո-  
վածության:

**3.** Սղալներում գիշե- Տաք յեղանակների վրա հասնելուց, 2—3  
րելուն անցնելը շաբաթական հասակից, գառները գիշերը  
կարող են թողնվել բաց աղալում, վորտեղ անձրեների դեպքում  
շրջած մասւրներից պատրաստվում են ծղնոտով ծածկված ալպա-  
տարաններ:

**4.** Զրարբեր Մաքիներին գառների հետ պետք ե տրա-  
մադրել լավագույն հրութալի արոտները, վորոնք ապահոված

են ջրաբրով: Կերակրող մաքիները կարիք են զգում մեծ քանակու-  
թյամբ ջրի՝ կաթ արտադրելու համար: Նրանց պետք ե այնքան  
ջուր տալ, վորքան կցանկանան: Գառներն արածել սկսելուց  
նույնպես ջուր խմելու կարիք են զգում, մենակ կաթը նրանց  
բավական չի:

Ջրարբները պետք ե արոտավայրից 1—1 և կես կիրճետ-  
րից հեռու չինչն: Մինչև 2—3 շաբաթական հասակի գառներին,  
ճնշումից և հոգնածությունից խուսափելու համար, մաքիներին  
գառների հետ չպետք ե քշել ջրաբրների մոտ, այլ պետք ե ջու-  
րը տակառներում բերել հոտի մոտ: Հոտին կից ունենալ ջրելու  
տաշտեր՝ անիմների վրա և մի զույգ յեղ՝ ջուր բերելու համար:

## III. ՄԱՏՂԱՇՆԵՐԻ ԱՃԵՑՈՒՄՆ ԱՐՈՏԱՎԱՅՐՈՒՄ՝ ՄԱՔԻՆԵՐԻՑ ԱՆՁԱՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ

**1.** Մաքիներից խելու Ոգտագործելի հոտերում կապտաբուրդ ցե-  
ծամկերը ղերի վոչխալների գառներին մաքիներին  
պետք ե ծծացնել մինչև 2<sup>1/2</sup>—3 ամսական հասակը: Յերաշտի, աղ-  
քատ արոտավայրերի և գառների հիվանդության դեպքում, գառնե-  
րին ծծից կտրելը կատարել ավելի ուշ: Գառներին ծծից կտրելը կա-  
տարել աստիճանաբար: Նախ անջատել մնձերին, ավելի զարգացած  
վաղ ծնունդի գառներին, իսկ 2—3 շաբաթից հետո՝ մնացածներին:  
3. Վ. Ա. Ֆ. Մերինոսի և ցեղական գառների անջատումը մաքի-  
ներից կատարել 3<sup>1/2</sup>—4 ամսական հասակում: Դարձյալ աստի-  
ճանաբար, սկսելով մեծ գառներից: Անջատելուց հետո մաքինե-  
րին անմիջապես հեռացնում են, վորից հետո գառները պետք ե  
խսկուն և յեթ տարգեն հեռու արոտավայրեր, վորովհետեւ գառ-  
ները լսելով մաքիների ձայները, հուզվում են, վազում և գո-  
ռում, չեն ուտում և նիհարում են:

**2.** Գառներից հօտեր Մաքիներից անջատած գառներից կազ-  
կազմելը մում են հոտեր, առանձնացնելով եղերին  
արուներից: Խոշոր Վ. Ա. Ֆ. առում մատղաշներին բաժանում են  
լավ զարգացած ու բարգացած ու բարգացած ու թույլերի, վորոնք անցնում են  
ուժեղ կերակրման:

Լավ աճեցման համար մատղաշների հռտի չափը պետք ե  
ավել չինի:

Նբարարությ և կիսակոպտաբուրդ արու գառներ 700գ լ

Եգ գառներ . . . . . 1000 դէ  
Մետիսներ . . . . . 1000 դէ  
Կոպտաբուրդեր . . . . . 1000 դէ

Թույլերի հոտը պետք և 25° սով պակաս լինի: Լեռնային դարուփոս վայրերում այդ նորմաները կարող են պակասեցվել: Վորպեսպի գառները չվազվեն և լավ արածեն, պետք և եղերի հոտի մեջ թողնել ստերջ մաքիներին, իսկ արուների մոտ՝ այծերին կամ կրտաններին, վորոնք առաջնորդում են հոտին:

**3. Մատղաշների կերակրումը մաքիներից անջատելուց հետո** Նորմալ աճեցման համար գառը կարիք և դգում սննդարար և հեշտ մարսվող կերերի: Զրկվելով մոր կաթից, անջատելուց հետո գառները պետք և դրվեն կերակրելու այնպիսի պայմաններում, վորոնք ապահովեն նրանց հետագա նորմալ զարգացույը:

Այս շրջանը հանդիսանում և մատղաշների աճեցման ամենապատասխանատուներից մեկը, վորովհետեւ վատ կերակրելուց գառները վատ են աճում և հետո, նույնիսկ ուժեղ սննդի ժամանակ, վատ են կազմուրվում:

Գառների արածեցման համար պետք և տրամադրվեն կոլխոզի ամենալավ, հյութալի խոտ ունեցող, փափուկ արոտատեղերը կամ հարուսները: Շատ լավ են աճում գառները, յերբ նրանց պահում են առվույտատեղերում և յերեքնուկի տեղում:

Ցեղական արու և նրբարուրդ արու և եգ գառներին, ցեղական մատղաշներին և կոպտաբուրդ ցեղերի մետիսներին մաքիներից անջատելուց հետո, մինչև 6—7 ամսական հասակը, բացի արածեցնելուց պետք և տալ նաև խտացրած կերեր՝ մեկ դլիսին արու գառներին 150—200 գրամ, իսկ եղերին՝ 100—150 գրամ:

Ամենից լավ և տալ վարսակ, դարի, քուսպ կամ թեփ: Այս կերերը տալու համար պետք և լինեն կերակրելու տաշտերը: Խտացրած կերերը պետք և տալ ջրելուց հետո, հետևելով կերի լրիվ ուտելուն:

Ամեն անգամ կերակրելուց հետո տաշտերում մնացած կերի մնացորդները պետք և մաքրել բայց դեռ չդցել, այլ դրանցով կերակրել կթի մաքիներին կամ թոչուններին:

Կոպտաբուրդ գառները և կրտանները նորմալ կերպով զարգանում են նաև միմիայն լավ արածելու ժամանակ: Նրանց

խտացրած կերերով պետք և կերակրել միայն արոտավայրերը խանձվելուց:

Մատղաշների արածեցման ժամանակ պետք և խուսափել ավելորդ ճամբորդություննից և իրար վրա կուտակումնից, վորոնք խոնդարում են գառներին՝ արոտը լրիվ չափով ոգտագործելուն և կշտանալուն:

Մատղաշների ձմեռվա մսուրալին պահելուն փոխադրելը պետք և կատարել աստիճանաբար, կրծատելով արոտավայրում գտնվելու որվա ժամանակը: Այս շրջանում մատղաշներին պետք և յերբեմն կերակրել առավոտները: Մատղաշներին արոտի դուրս չթողնել ցուրտ ցողի և յեղյամի ժամանակը: Զմեռային արածեցում կատարել միայն խաղաղ և տաք յեղանակին: Արոտի հանելուց առաջ մատղաշներին պետք և տալ խոտ:

**4. Աղը տալը** Աղը պետք և տալ բոլոր գառներին առենոր: Տալու նորման, մեկ գլխի համար, որական 8—10 գրամից չպետք և անցնի:

**5. Ջեկը** Մատղաշներին ամեն որ պետք և խմեցնել թարմ ջուր: Կանգնած ջրերից (ջրհորից, ավազանից և այլն) ջուր չխմեցնել—ճիճվի և այլ հիփանդություններով հոտի վարակվելուց խուսափելու համար: Այս ջրամբարները պետք և պատնշշներով առանձնացնել, վորպեսպի վոչխարները չկարողանան մոտենալ նրանց:

Ամենից լավը՝ մատղաշներին ջրել այդ նպատակի համար պատրաստված տաշտերից: Մաքիներից անջատելուց հետո, առաջին շարաթը, չոր արոտում պահելու գեպքում, գառներին պետք և ջրել որական յերկու անգամ՝ առավոտներն ու որվա վերջում: Հետագայում կարելի յե ջուրը տալ որական մեկ անգամ՝ ցերեկային հանգստից հետո: Չոր խմեցնելու տաշտերը պետք և համապատասխան լինեն գառների հասակին, վորպեսպի նրանք կարողանան խմել և հագենալ առանց գժվարության:

#### IV. ԶՄԵՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏՐԱՍՏՎԵԼԸ

**1. Ծեմերեի յեվ ինվանական պատրաստելու մատղաշների ամենալավ պահպանության համարը** Կոչխարանոցները, վորոնք նշանակված էն մատղաշների ամենալավ պահպանության համար, պետք և լրիվ կերպով պատրաստված լինեն վոչ ուշ, քան ձմեռելուց մեկ ամիս առաջ: Հաշվի առնելով ձմեռելու համար վոչխարանոցի պահնոտչվող

տարածությունը, պետք ե յելնել մեկ գլխին 0,6 ք. մետր նորմայից: Շենքերը պետք ե լինեն չոր, բավականին լուսավոր, ողանցիկ քամիներից ազատ և բավարար չափով տաք: Ցուրտ շըրշաներում մատղաշների ձմեռելու վոչխարանոցները պետք ե ունենան առաստաղ: Ցեթե վոչխարանոցի դարպասները գտնվում են ավալ շըմանի համար գլխավոր քամիների ուղղության կողմը՝ պետք ե շինել ողանցիկ քամիներից պաշտպանող սրահ:

Վոչխարանոցների մոտ պետք ե լինեն ընդարձակ աղալներ մատղաշների զրուանքի և նրանց լավ և չոր յեղանակին այդտեղ կեր տալու համար:

Մատղաշներին կերակրելու համար, յուրաքանչյուր 30 գլուխ մատղաշի համար պետք ե պատրաստել մառըներ՝ խոտի համար և վանդակներ՝ խտացրած կերերի և սիլոսի համար, և մետր յերկարությամբ և լայնությամբ՝ մառը 0,6 մետր, խել վանդակները՝ 0,4 մետր, նույնպես և յուրաքանչյուր հոտի համար 2 լտպտեր, յեղան, բան և այլն:

Զրարրները վոչխարանոցից հեռու գտնվելու դեպքում, պետք ե ունենալ ջուր կրելու տակառներ և վոչխարանոցին կից տաշտեր:

Կերանորոգված վոչխարանոցից պետք ե գոմաղբը և ամեն ահսակի կեղաները դուրս տանել և դարսել վոչխարների համար անմատչելի ցանկապատած տեղում: Դրանից հետո հատակի և պատերի վրա ցանել կրեոլինի 20%-ային լուծույթ և ածել 20% -ային թարմ հանգցրած կրի լուծույթ (կրակաթ): Ախտահանելուց հետո շենքերը և աղալները պահել փակ, վոր շները և կատուները չկարողանան ներս մտնել, վորովհետև դրանք կարող են նուրից ներս բերել ճիճուներ, քոս և այլն:

2. Կերերի պատրաստումը. Մուրային ամբողջ շըմանում մատղաշների համար պահանջվող խոտը և դարմանը պետք ե դիզված լինի ձմեռելու վայրից վոչ հեռու տեղում և ցանկապատած՝ վոր պեսզի անասունները մուտք չունենան նրա մոտ:

Մատղաշների համար ամենալավը՝ թիթեռնածաղկավորների խոտն և՝ առվույտը, յերեքնուկը, կորնզանը կամ լեռնամարդագետնային մանրախոտը:

Խոտն առանձնացնել և փոխադրել ձմեռելու վայրը, յուրաքանչյուր զլիին 5 ամսվա մուրային շըմանի պահպանության համար 2 ցենտաների հաշվով:

Խոտի պակասության դեպքում, նրա  $\frac{1}{4}$  մասը կարելի յե փոխարինել լավ գարնանացան թիթեռնածաղկավորների, վարսակի, գարու դարմանով՝

## VI. ՄԱՏՆԱՇՆԵՐԻ ԶՄԵՐԱՅԻՆ ԿԵՐԱԿՐՈՒՄՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

1. Կերի միջին նորմաները կանոնավոր կերակրման ժամանակ՝ 7—10 միջին նորման վորոշվում և հետևյալ չափով՝

Խոտ 1,6 կգ:

Արմատապտուղներ կամ սիլոս՝ 0,8 կգ:

Վաղահաս ցեղերին—ազնվացեղ և տոհմական մատղաշներին՝ պետք ե որական բաժինն ավելացնել խտացրած կերերի հաշվին, տալովնրանց յուրաքանչյուր գլխին որական 0,1—0,2 կիլոգրամ: Արմատապտուղները տալ նախապես հողից մաքրված (լվացված) և մասն կտրտված վիճակում: Սիլոսը և արմատապտուղները ցուրտ որերին պետք ե տալ վոչխարանոցում:

Ամեն անգամ կերակրելուց առաջ մուռները պետք ե մաքրել ավելցուկներից: Ավելցուկը չպետք ե դեն ձգել, այլ զրանցով պետք ե կերակրել մաքիներին և կրտաներին: Զի կարելի մատղաշներին տալ անվորակ և փչացած կերեր:

2. Կերակրելու կարգը. Կերը պետք ե տալ որական և անգամ, միշտ խիստ վորոշված ժամանակին: Կեր տալու ժամանակի ընդմիջումները պետք լինի  $4\frac{1}{2}$  ժամ: Կերը պետք ե տալ աղալում: Վոչխարանոցում պետք ե կերակրել միմիայն վատ յեղանակներին, անձրևների և խիստ քամիների ժամանակի:

Կերը պետք ե լցնել մուռները՝ վոչխարների բացակայության ժամանակի: Հոտը պետք ե մոտ թողնել ամեն անգամ վոչխարներին հետ պահելով՝ իրար հրելուց և բրդի կեղառուումից խուսափելու համար:

Սիլոսի, արմատապտուղների և խտացրած կերերի առկայության դեպքում որպա որպարաժնի մեջ զանազան կերերի բաշխումը գասավորել մոտավորապես այսպես:

I կերակրում—առավոտյան ժամի 6-ին, խոտ:

II կերակրում—առավոտյան ժամի 10-ին, խտացրած կեր հետո խոտ:

III կերակրում—ցերեկվա ժամի 2-ին, սիլոս կամ արմատապտուղներ, հետո խոտ.

IV կերակրում—յերեկոյան ժամի 6-ին, խոտացրած կեր և խոտէ Դարմանով կերակրելու անհրաժեշտության դեպքում, այն պետք ե տալ խոտի փոխարեն՝ 4-րդ անգամ կերակրելու ժամանակ:

3. Զուր խմեցնելը. Մատղաշներին պետք ե խմեցնել մաքուր ջուր, ավելի լավ ե աղբյուրի կամ ջրհորի ջուր, որական մեկ անգամ՝ 4-րդ կերակրումից առաջ: Խոտացրած կերը պետք ե տալ ջուր խմեցնելուց հետո:

## VI. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱ-ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՅԵՎ ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Ճիճվային եիլանդու- 1. Մատղաշների աճեցման գործում ամերիանեների նախանամեծ խոչնդուներից մեկն ե հանդիսավորությունը նում մատղաշների մեծ չափով ճիճուներով վարակված լինելը: Առաջին հերթին մատղաշներին պետք ե պաշտպանել այդ մակարուցներից:

Հոչխարներն ամենից շատ վարակվում են վոչխարի գլխապտույտ հիվանդությունն առաջացնող, լարդային, ստամոքսային և աղիքային ժապավենաձև ճիճուներով և թոքային ճիճուներով:

Այս բոլորի գեպքում, ճիճվի գեմ պայքարի բացակայության ժամանակ մատղաշները հյուծվում են, զարգացումը կանգ ե առնում և մեծ քանակով կոտորվում են: Ճիճվային հիվանդության գեմ պայքարելու գործում հիմնական նշանակություն ունի վարակումից կանխելը: Վոչխարի գլխապտույտ հիվագությունն առաջ բերող ճիճվի տարածողը հանդիսանում են՝ շունը, գայլը և շնագայլը (շակալը): Թափառող, անտիբական շները, գայլերն ու շնագայլերը պետք ե վոչնչացվեն: Տնտեսապես ոգտակար շները, հատկապես վոչխարի շները, տարեկան 3 անգամից վոչ պակաս, 4 ամիսը մեկ անգամ, պետք ե մաքրվին ճիճուներից, տալով նրանց հակածճիճվային միջոցներ անասնաբուժի ցուցմունքի համաձայն:

Այդ միջոցները շներին տալը պետք ե հարմարեցնել հոտի այլ արոտավայրեր կամ մսուրային պահպանության փոխադրվելու ժամանակի հետ: Հակածճիճվայինը տալուց հետո շներին 10 որ պետք ե պահել կապած և նրանց կղկղանքը հավաքել և այրել:

2. Ստամոքսա-աղիքային, թոքային և սարդային ճիճուներով վարակվելու գեպքում մատղաշների և վոչխարների բուժումը պետք ե կատարել անասնաբուժի ցուցմունքներով և նրա հսկողությամբ:

3. Ճնշող մեծամասնությամբ վոչխարները ճիճուներով վարակվում են խոնավ, ճահճային արոտավայրերում և կանգնած ջրարբներից ջուր խմելու ժամանակ:

Դրա համար, վարակումը կանխելու նպատակով, վճռականապես արգելվում ե՝

ա) Վոչխարներին, մանավանդ մատղաշներին, ջուր խմեցնել անձրեաջրի փոսերից, ճահճայներից, ջրհորներից, փոսերից և կանգնած այլ ջրամբարներից:

բ) Աղալները, վոչխարնոցները և այլ հանգստի տեղերը կառուցել խոնավ վայրերում:

շ) Թուլլ տալ վոչխարներին ցածրադիր, խոնավ և ճահճային արոտավայրերը:

3. Խախազգություն. Քոսի զարգացումը կանխելու համար գարմը յեզ խօսի ու այլ նանը և աշնանը մաքիներին և այլ վոչխանդությունների խարներին միաժամանակ, բայց վոչ շուտ բռնումը գառների 1 և կես ամսական հասակից, պետք ե լողացնել հակաքոսային լուծույթի մեջ:

Կես ամսական հասակ ունեցող գառների մայրական հոտի մեջ քոսը բռնկվելու գեպքում, հոտը կերակրում են ուժեղ չափով և նրա մեջ տարվում ե տեղական բժշկություն, այն ե՝ կաշվի վարակված մասին քովում ե կրեոլինի 20% այլին լուծույթ:

Մյուս տեսակի վարակիչ հիվանդություններ՝ ինչպես որինակ՝ սիբիրական ախտը, ծաղիկը, դաբաղը և այլն կանխելը գույխավագես կայանում ե մատղաշների հոտի առանձնացումը և նրան արգելումը շիռում ունենալու վարակված վոչխարների, արոտային ճանապարհների, շենքերի, ինվենտարի և հիվանդ հոտին սպասարկող մարդկանց հետ: Այս հիվանդությունների շրջանում առաջ գալու գեպքում անմիջապես պետք ե հայտնել անասնաբուժական պերսոնալին, վորը ձեռք և առնում հականամարակային միջոցներ:

**Յ. Աօթատանքի կազ-** 1. Յուրաքանչյուր հոտի սպասարկման մակերդումը մտադաշ համար կազմակերպվում են բրիգադաներ և ամենափորձված և վոչխարարությունը լավ իմացող կոլտնտեսականներից: Բրիգադայի մեծությունը վորոշվում ե հոտի մեջ գտնվող վոչխարաների քանակով և հոտի պահելու պայմաններով:

500—600 մաքի ունեցող հոտի, այլև այդ մաքիներից ստացված սերնդի սպասարկման համար, մինչև նրանց լրիվ աճումը, կազմակերպվում ե բրիգադա մոտավորապես բաղկացած 4 կոլտնտեսականից, վորոշից մեկն ավագ հովիվն ե—բրիգադի բրիգորդը՝ հովիվ ոգնականը (կամ յերկրորդ ձեռքի հովիվ), 3-րդը՝ կըտսեր հովիվ, 4-րդը՝ նրա ոգնականը:

250 գլուխ ունեցող հոտի սպասարկման համար առանձնացվում են 2 կոլտնտեսական, իսկ 100—150 գլուխ ունեցող հոտի համար, մեկ հասակավոր կոլտնտեսական, վորին ոգնելու համար տրվում ե մեկ մեծահասակ յերեխա:

Ծնելու և բեղմանվելու ժամանակ, նույնպես և կթելու շրջանում բրիգադայի կազմը լրացվում ե անհրաժեշտ քանակի, աշխատավորներով:

2. Բրիգադայի անդամների մեջ պետք ելինի աշխատանքի խիստ բաժանում: Բրիգադայի յուրաքանչյուր անդամը պետք ե իմանա իր աշխատանքը և այն կատարելու կարգն ուժամանակը:

Բրիգադայի զեկավարությունը կենսագործվում ե ավագ հովիվ՝ բրիգադի կողմից, վորը հոտի խնամքի մեջ մյուսներին հավասար մասնակցություն ե ունենում, զեկավարում ե նրանց աշխատանքը, կազմակերպում վոչխարաներին ջուր տալու գործը, արածացնելը, անց ե կացնում անասնաբուժական ձեռնարկումներ և խնամում հիվանդ անասուններին անասնաբուժի ցուցմունքի համաձայն:

Ավագ հովիվն անձնապես պատասխանատու յե հոտի գլուխաների, ինվենտարի պահպանման, արտադրական առաջադրանքների կատարման, անասունների խնամքի, գառներին կանոնավոր կերակրելու, կենդանի քաշի աճի, բրդի, կաթի, պանրի և այլ մթերքների ապրանքայնության համար (գիշերային հերթապահություն), տանում ե աշխատանքի հաշվառման գործը և իր բրիգադայի կոլտնտեսականների աշխատանքի գրանցումը աշխատանքային գրքույկի մեջ:

3. Հովվական բրիգադայի կոլտնտեսականների աշխատանքի գարձատրումը կատարվում է՝

ա) Մայրական հոտին սպասարկող բրիգադաներում սերնդի քանակի, վորակի ստացված բրդի, կաթի, մատղաշների կենդանիքաշի աճի և պահպանված գլուխների համաձայն:

բ) Գերացվող հոտին սպասարկող բրիգադաներում՝ կենդանիքանական աճման և գերացման համաձայն:

4. «Կոլտնտեսության մեջ գյուղատնտեսական զանազան աշխատանքներն աշխարերով գնահատելու մասին» ՀՍԽՀ Հողժողովականական կոմատի 1933 թ. ապրիլի 11-ի վորոշման հիման վրա կոլտնտեսական ապրանքային ֆերմաներում աշխատող կոլտնտեսականների աշխատանքի որական արտադրանքի նորմայի համար սահմանվում են հետևյալ գնահատումները.

ա) ՎԱՖ-ի վարիչի և բրիգադի համար, վորն առաջին տարին և աշխատում, 1,25 աշխատում, մեկ տարուց ավել աշխատողի համար՝ 1,50; բ) Ավագ հովիվ համար (բրիգադի բ) Հովիվի համար 1,0; դ) Նրա ոգնականի համար, 0,75 աշխատում:

ՀՍԽՀ Հողժողովականական կոլտնտեսականներին նատուրայով և դրամով պարզեցնելու համար սահմանված ե հետևյալ որինակելի կարգը.

1. Տարվա սկզբում յեղած յուրաքանչյուր հարյուր մաքիներից սահմանել 80 գլուխ գառների աճեցման տարեկան նորմա:

2. Տարվա վերջում բրիգադայի համար սահմանված նորմայից ավել աճեցրած գառներից այդ նույն բրիգադայի յուրաքանչյուր կոլխոզնիկին տրվում ե նատուրայով 2—4 գառ՝ նայած թե ինչ չափով ե գերակատարված մատղաշների աճեցման տարեկան արտադրական առաջադրանքը:

3. Յուրաքանչյուր անգամ և յուրաքանչյուր բրիգադայի համար, նայած արտադրական առաջադրանքի գերակատարմանը, կոլխոզի վարչությունը կոնկրետ վորոշում ե կայացնում, թե վորքան գլուխ գառներով պարզեցնելու կոլխոզնիկներին:

4. Տարեկան արտադրական առաջադրանքից ավել աճեցրած մյուս գառների հանդեպ բրիգադային տրվում ե դրամական վարձատրություն հետևյալ սահմաններում:

ա) Մերինոս և կարակուլ խոյերով գուգավորված և հաջող ծնեցրած յուրաքանչյուր մաքու համար 3 ո.: բ) Բալբաս ցեղի խոյերով գուգավորված և հաջող ծնեցրած յուրաքանչյուր մաքու

համար՝ 3 ու. գ) Տեղական մյուս ցեղերի խոյերով զուգավորված և հաջող ծնեցրած յուրաքանչյուր մաքու համար՝ 1 ոռուբլի:

5. Պարզեատրման 25% ը վճարվում է վոչխարներին զուգավորելու ժամանակ, իսկ մասցած 75% ը հաջող ծնեցնելուց հետո:

Յուրաքանչյուր պարզեատրման վերը նշված ցուցանիշները կարող ե փոփոխման յենթարկվել, հարմարեցնելով տեղական պայմաններին, բայց վոչ մի գեպքում չի թույլատրվում այդ կատարել ի հաշիվ արտադրական ցուցանիշների (նորմաների) իջեցման:

Տարեկան արտադրական նորմաները, վորոնք նշված են այս փորոշման մեջ, հանդիսանում են Հայաստանի համար միջին թվեր, յուրաքանչյուր կոլյուզի համար անհրաժեշտ և ընդունել արտադրական այն առաջադրանքները, վորոնք հաստատված են կոլյուզի ընդհանուր նիստում և ձևակերպված են կոլյուզի արտադրական պլանում: Թույլատրվում ե աշխատանքի պրոցեսում ցածր նորմաները վերանայել այն հաշվով, վոր շրջանի կողմից ընդունված որիենտիր նորմաներից պակաս չլինեն:

Համաձայն ՀՍԽՀ Հողժողկոմատի կոլեգիայի 1933 թ. հունիսի 25-ի վորոշման, անասնապահական կոլտնտեսական ապրանքային ֆերմաներում մատղաների սատկումների առթիվ սահմանված ե տույժ հետևյալ չափանիշներով.

1. Յուրաքանչյուր մինչև 2 ամսական հասակը, սատկած գոտի դիմաց, այն կոլտնտեսականից, վորի հանցանքով սատկել ե գառը, նրան հասանելիք աշխորերից պահել 1,5 աշխոր, իսկ 2 ամսականից բարձր՝ յուրաքանչյուր գառի դիմաց վոչ պակաս 5 աշխորից:

2. Պարտավորեցնել կոլտնտեսությունների վարչություններին և ֆերմաների վարչներին յուրաքանչյուր անգամ սատկած մատղաշի համար մանրակրկիտ քննություն կատարել և հայտաբերել պատճառներն ու հանցավորներին և վերջինների նկատմամբ, բացի նախատեսված տույժից, յենթարկել նաև դատական պատճիսանատվության:

### Որինակելի գործարքային գնահատումներ

№	Առատ կարգի բրիգանձի սրտարակ- քի ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ	Արտադրանքի գնահատումների ցուցանիշները	Արտադրանքի միա- վորի գնահատումներ առինորակ				Տարեկան առաջա- գութը կատարելիս կարգի աշխոր			
			Հարկավայրի համար	Բարեկավայրի համար	Արդյունա- վայրի համար	Հարկավա- յրի համար	Հարկավա- յրի համար	Բարեկավա- յրի համար	Հարկավա- յրի համար	Բարեկավա- յրի համար
1	Մնի հաջորդ որք հաշ- վի առած յուրաքան- չյուր կենդանի գա- ռան համար	410	0,12	0,15	0,51	49	61	208		
2	Մծից կտրելու ժա- մանակ յուրաքան- չյուր կենդանի գա- ռան համար	390	0,08	0,1	0,34	32	40	136		
3	Դ ամսական հասա- կում գառների յու- րաքանչյուր ցենտ- ներ կենդանի քաշի համար	85	0,6	0,75	2,55	51	64	217		
4	Տարգա ընթացքում գողջ պահպանած յու- րաքանչյուր մայր վոչմարի համար	470	0,12	0,15	0,51	56	70	238		
5	Ցուրաքանչյուր ցենտ ներ բրդի և գուգա- մի համար	9,5	6	7,5	25,5	57	71	242		
6	Ցուրաքանչյուր ցենտ ներ կաթի համար	200	0,60	0,70	2,20	100	140	500		
	Բնդամենը	—	—	—	—	365	446	1541		

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.—Վերոհիշյալ որինակելի գործարքային գնահատումները կատարված են վոչմարների Մազել և Բալբաս ցեղերի համար, իսկ այլ ցեղերի համար պիտի ճշտել յենելով տվյալ ցեղի արտադրողականությունից: Հաշվումների համար վորպես որինակ, վերցրված ե 500 գլուխ մայր վոչմարի և 410 գլուխ գառներից: Եեթև ֆերմայում հիշյալ քանակից ավելի կամ պակաս թվով վոչմարներ կլինեն, անհրաժեշտ և հաշվումները փոփոխել համապատասխան չափով:

500 գլուխ մայր վոչմարները և 400 գառները խնամում են:

4 հոգի, վորոնցից յերկուսն արածացնում են մայրերը և յերկուան  
ել պահները:

Այդ չորսի մեջ ե հաշվում ավագ հոգիվ—բրիգագիբը:  
Հաշվումների ժամանակ վերցված են հետեւյալ քանակական  
ցուցանիշները.

ա)	Մեծահասակ վոչխարների ստակելը տարվա ընթացքում	
վաչ ավել . . . . .	6%	
բ)	Մեկ վոչխարից ստանալ բուրդ . . . . .	1,6 կգ.
զ)	Մեկ գառից գուղամ . . . . .	0,4 կգ.
շ)	Կաթ յուրաքանչյուր մայրից . . . . .	0,5 գենտ.
ե)	100 գլուխ մայրերից վեց ամսական հասա-	
կում կենդանի պահել գառներ . . . . .	80 գլուխ	



11

28133

593

ԳԻՆԸ 30 ԿՈՊ.



Наркомзем С. С. Р. А.  
Агротехпроп и Животноводственный Сектор

# Инструкция по выращиванию молодняка овец

Сельхозгиз

1934

## Эривань